

7336

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ  
38-ՐԴ ՊԱՏԳ. ԺՈՂՈՎԻՆ  
ԵՒ  
ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ

329.14  
Հ-24



667  
Ch E

Ըսած եւ ոչ մի խօսքիդ հետ համաձայն եմ.  
բայց մինչեւ մահ պիտի պաշտպանեմ զայն  
ըսելու իրաւունքդ: — ՎՕԼՏԵՐ

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԵԱՆ

38-րդ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ,

Սիրելի ընկերներ,

Կ. Կ. — ր մեզ ուղղած իր Մարտ 26, 1931 թուակիր նա-  
մակով, որուն կցած էր իր թիւ 108 եւ Բիւրօյի թիւ 31  
Շրջարեւրականները, ստորագրեալներս կը կախակայէր  
մինչեւ յառաջիկայ 38-րդ Պատգ. Ժողովի դումարումը,  
անոր վերապահելով մեր մասին ըլլալիք վերջնական  
կարգադրութիւնը:

Կախակայեալներս քաղաքիս կոմիտէին իրաւասու ան-  
գամներէն ենք: Բացի այդ, կան մեր մէջ յեղափոխական  
անցեալ ունեցողներ, 30-40 տարիներէ իվեր դաշնակցա-  
կանի վայել կեանք ապրող կազմակերպիչ եւ գործիչ ըն-  
կերներ, մանաւանդ, իր հերոսական գործերուն համար  
ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻԻ արժանի տիտղոսը վայելող հրամանա-  
տար ՍՄԲԱՏ:

Կախակայումը պատիժ մըն է, որ մեզ դէմ արձակուած  
է իբր կուսակցական յանցաւորներու: Այդ վերագրումն  
ու ամբաստանութիւնը ու անոր հետեւող կախակայման  
պատիժը ո՛չ միայն ապօրինի, անտեղի, ամայական  
ու անարդար է, այլ միանգամայն մեզ դէմ ուղղուած  
անարգանք մըն է, մեր հարազատ ու սրտցաւ դաշնակ-  
ցականի զգացմունքը կը վիբաւորէ. մեր դէպի Դաշնակ-  
ցութիւնը ունեցած գուրդուրանքն ու սէրը կ'արատա-  
ւորէ եւ մեր արծարծած հարցին լսխտի հարուած մը  
կ'ուտայ:

Ե

16078

ԲԵՂՈՅԻ

010

Այս խնդրին մէջ մեզ շահագրգռողը, մեզ գործի մը-  
 զողը, մեր անձնականութիւնը եւ մեր կրած վիրաւո-  
 րանքը չեն. այլ՝ մեր շօշափած հարցին ըստ էութեան  
 ունեցած արժանիքն ու կարեւորութիւնն է: Եւ որպէսզի  
 Դաշնակցական հրապարակը յուզող այս հարցը իր բոլոր  
 խորութեամբ պարզուի եւ դաշնակցական ընկերները  
 պէտք եղած լուսարանութիւնները ստանան, ստորեւ կը  
 ներկայացնենք Կ. Կ.-ին եւ մեզմէ լիազօրուած եւ մեր  
 տեսակէտները ներկայացնող ընկեր Մ. Գ. Ֆէրասեանի  
 միջեւ փոխանակուած թղթակցութիւններուն կարեւոր  
 մասերը:


Համաձայն մեր այդ կարգադրութեան՝ ընկեր Ֆէրասե-  
 ան Կ. Կ.-ին շրջից իր առաջին նամակը Օգոստոս 29-  
 ին, 1930:

«Ներկայիւս ներխաղ կը ներկայացնեմ գրութիւն մը...  
 ...մեր կուսակցութեան գործերուն շուրջ...: Աստեցմէ  
 տմանք ձեզ ներկայացուած են 1922-ին, Պատգամաւորա-  
 կան ժողովի օրակարգի հարցերուն առթիւ:

«Ինչպէս գրութիւնս կը պարզէ, նպատակս է կուսակ-  
 ցական միջոցներով մեր Ծրագրի փոփոխութեան հարցը  
 Ընդհ. ժողովի օրակարգի վրայ դնել: Անշուշտ նախ  
 քան այդ, պէտք է մեր յանրող Պատգ. ժողովին հարց  
 դառնայ այս խնդիրը, ինչպէս նաեւ Եւրոպայի ուրիշ  
 Կ. Կ.-ներու:

«Ուրեմն զայն ձեզ ներկայացնելով կը փախաքիմ գիտ-  
 նալ թէ արդեօ՞ք բարի պիտի ըլլայիք իմ արծարծած  
 հարցը յանրող Պատգ. ժողովի օրակարգի վրայ դնելու:  
 Եւ որպէսզի կոմիտէները նախապէս տեղեակ ըլլան այդ  
 հարցին, իրենց ժողովներու խնդիր դարձնեն զայն եւ երբ  
 Պատգ. ժողովը գումարուի զայ տարի, իւրաքանչիւր  
 կոմիտէ կանխապատրաստութեամբ եւ գիտակցօրէն հար-  
 ցին մօտենայ, նոյնպէս պիտի խնդրէի որ այժմէն այս  
 գրութիւնը տպուած առաքուէր մեր բոլոր կոմիտէնե-  
 րուն»:

Կ. Կ.-ը ընկեր Ֆէրասեանի այս նամակին պատասխա-



93466-Ա

1528-2003

նեց Սեպտ. 13 թուակիրը կրող նամակով մը, յայտնելով  
 թէ՛ «որչեցինք ... լիակատար ժողովի մը գրադման  
 նիւթ դարձնել»:

Կ. Կ.-ի լիակատար ժողովին գումարումէն յետոյ ըն-  
 կեր Ֆէրասեան Կ. Կ.-էն ստացաւ Նոյ. 4 թուականը  
 կրող հետեւեալ նամակը,-

«..... Մեր վերջին լրիւ ժողովին, որ կայացաւ ամ-  
 սոյս 2-ի Կիրակին, կադացուեցաւ ձեր Օգոս. 29 թիւ  
 նամակին կից ընդարձակ գրութիւնը:

«Նկատի ունենալով որ ձեր առաջարկած հարցը ընդ-  
 հանուր համակուսակցական քննադրութիւն ունի, որո-  
 չեցինք զայն ուշադրութեանը յանձնել Հ. Յ. Գ. Բիւ-  
 րօին: Տպագրել գրուածքը եւ զայն այժմէն կոմիտէնե-  
 րու ուշադրութեան յանձնել, կամ տանիլ յառաջիկայ  
 Պատգ. ժողովին, կանխահաս է դեռ եւս: Վստահ ենք որ  
 Բիւրօն պատշաճ ուշադրութիւնը կրնծայէ ձեր արծար-  
 ծած հարցին եւ եթէ պէտք տեսնէ՝ կը գրէ ձեզ եւս:»

«Կ. Կ.-ի տուած վերի պատասխանը կախակալուած  
 ընկերներու խորհրդածութեան ենթարկուելէ վերջ՝ ըն-  
 կեր Ֆէրասեան Կ. Կ.-ին ուղղեց հետեւեալ նամակը Նոյ-  
 եմբեր 8-ին,-

«..... Գալով ծրագրի փոփոխութեան մասին իմ  
 գրութեանս, ձեր տուած որոշումը երբեք գոհացուցիչ  
 չէ: Բիւրօյի ուշադրութեան յանձնելը երբեք խնդրոյն  
 ուղղութիւն չի տար: Ըսել է թէ խնդիրը պէտք է մոտա-  
 ցութեան մատնուի: Եթէ Բիւրօն չի հաւանի այս հարցը  
 Ընդհ. ժողովի օրակարգի վրայ դնել, եւ կամ եթէ իբր  
 մի աննշան հարց օրակարգի վրայ դնէ եւ հաւաքուող  
 պատգամաւորները կանխաւ խնդրոյն էութիւնէն տեղեակ  
 չըլլան, կը խորհի՞ք թէ հարցին արգարութիւն եղած  
 կրնայ: ..... Նկատի ունենալով հարցին կարեւոր  
 հանգամանքը, պրօպագանտի օրինաւորութեան հաւա-  
 տալով՝ եւ խնդրոյն չատ խոր ու կենսունակութիւնը  
 քնդուներով, կը ցաւիմ բսելու որ չպիտի կրնամ ձեք

տուած որոշման ելքին սպասել, այլ տպել տալով դայն պիտի զրկեմ Ամերիկա եւ արտասահման մեր ընկերներուն: Ընկերներէն պիտի խնդրեմ այդ տետրակը տարածել իրենց շրջանին մէջ, այդ հարցը ուսումնասիրել, զրկել նաև երբեմն յաւելուածական գրականութիւն այս հարցը շօշափող եւ դետին պատրաստել խնդիրը Ընդհ. Ժողովի օրակարգին վրայ գրուելուն եւ անոր լուծման: Երբ այս հարցը առանց դատողական միջոցներու գործածութեան օրակարգի վրայ կը դրուի ու իր արդար եւ վերջնական լուծումը կրտսանայ, այն ատեն կրնանք ըսել թէ կուսակցութեան որոշման ենթարկուելը սրբազան պարտականութիւն մըն է:

Նոյեմբեր 21-ին Կ. Կ. -ը կը պատասխանէ, -

«..... Մեզ վարմանք պատճառեցին ձեր այն տողերը, որով յայտարարած էիք որ տղազրել տալով ձեր տետրակը պիտի ուղարկէք ընկերներուն, յանձնարարելով անոնց որ իրենց շրջանակին մէջ լայնօրէն աշխատին տարածել այն: Նման կարգադրութիւն մը կը գտնենք սխալ եւ անթոյլատրելի: Ի՞նչ կացութիւն կատեղուի իւրաքանչիւր կազմակերպութեան ներսը, եթէ ամէն մէկ ընկեր ուղէ իր ուղած հարցերով դրաղեցնել կոմիտէները կամ ընկերները:

«Ձեր տետրակով դուք շօշափած էիք շատ հիմնական եւ համակուսակցական նշանակութիւն ունեցող հարցեր, ինչպէս հրաժարիլ Միացեալ Անկախ Հայաստանի պահանջէն եւ վարել Կիլիկիան քաղաքականութիւն, մերժել ընկերվարութիւնը, հարցեր՝ որոնք մեր կայմակերպութեան ծրագրի ոչնչասիւնն են: Չէինք կրնար այդպիսի խնդիրներով ոչ դրաղել, ոչ ալ դրաղեցնել մեր կոմիտէները, որոնք իրաւամբ պիտի կրնային մեզ հարց տալ թէ՛ ինչո՞ւ նման խնդիրներ չի ներկայացուցան Ընդհ. Ժողովին, որ հազիւ երկու տարի առաջ տեղի ունեցաւ եւ կամ Երջանիս Պատգ. Ժողովին, որ 4 կամ 4 ու կէս ամիս առաջ կայացաւ: Մեր ծրագրին հիմնական սկզբունքներուն դէմ առարկութիւն ընող ընկերներ

պատշաճ էր որ հրապարակ դային այդ օրերուն: Իսկ այս վերջին ամիսներուն քաղաքական կեանքի մէջ ի՞նչ խոշոր իրադարձութիւններ տեղի ունեցան, որոնք ըստիպէին մեզ Երազրի հիմնական փոփոխութեան հարց մը հրապարակ նետելու: Իւրաքանչիւր Կեդր. Կոմիտէ որ իր շարքերուն կը ներկայացնէ այսպիսի հարցեր պէտք է լայնօրէն տայ նաև անոնց՝ անհրաժեշտ բոլոր բացատրութիւնները եւ կամ անհրաժեշտ հիմնաւորումները:

«Ձեր տետրակները բաժնենք կամ ոչ, մենք յամենայն դէպս ձեզ անիրաւութիւն չըրինք՝ ձեր կողմէ պատրաստուած տետրակը յանձնելով ուշադրութեանը Հ. Յ. Գ. Բիւրօյին:

«Իսկ եթէ դուք կուզէք որ անպայման մեր շրջանի Պատ. Ժողովը եւս դրաղի այդ հարցով, ապա այդ պարագային ալ՝ դուք պէտք է հետեւիք տարիներէ իվեր մեր մէջ ընդունուած կարգին, այսինքն, Ապրիլի վերջերը, կամ Մայիսի սկիզբը մենք կուղարկենք մեր օրակարգը կոմիտէներուն: Դուք ալ այդ օրերուն ձեզ շահագրգռող հարցը կը ներկայացնէք Լօս Անձէլլոսի կոմիտէին եւ անոր խողովակով նաև Գալիֆորնիոյ Պատգ. Ժողովին: Ձեր շրջանի մասնաճիւղերը երբ կընդունին կամ կիւրացնեն ներկայացուած հարցերը, այն ժամանակ գժուար չըլլար դանոնք ներկայացնել նաև այս շրջանի կոմիտէներուն եւ ապա Պատգ. Ժողովին: Իսկ մինչ այդ՝ դրաղեցնել մեր կոմիտէները ու ընկերները նման հարցերով, մենք չենք կարող թոյլատրել:

«Վերջերս ցաւով լսեցինք որ խումբ մը ընկերներ տեղւոյդ մէջ արդէն սկսած են դրաղիլ այսպիսի խնդիրներով: Չուշանար նման միտքեր կարճադանդեն եւ ուրիշ շրջաններ: Իսկ այս բոլորի հետեւանքը՝ մտքերու շրփոթ միայն եւ խոշոր փնաս կազմակերպութեան: Այս պատճառով ալ կը խնդրենք ձեզմէ որ աջակցիք մեզ՝ նման երեւոյթներու առաջին ատնելու, փոխանակ անժամանակ կերպով դանոնք արծարծելու կամ դարգացրնելու, որոնք անմիջապէս այս օրերուն օգուտ տալու տեղ՝ անխուսափելիօրէն պիտի փնաս հասցնեն մեզ:»

4. 4.-ը իր վերի նամակով Ծրագրի հիմնական փոփոխությունները հարցին վնասակար ըլլալը յայտնելով հանդերձ - ինչպէս կը տեսնէ ընթերցողը - կրտէ նաեւ թէ՛ այդպիսի հարցեր ներկայացուելու պարագային պէտք է «լայնօրէն տրուի նաեւ անոնց՝ անհրաժեշտ բացատրութիւններ եւ կամ անհրաժեշտ հիմնաւորումներ»:

4. 4.-ի այս կարծիքը բանաւոր գտնելով յանձնարարուեցաւ ընկեր Ֆէրահեանին 4. 4.-ին պատասխանել հետեւալ նամակով՝ Դեկտ 3-ին,-

«..... Դուք կը գրէք - Տեղափոխութիւնը տալով ընկերներու ուղարկելը կը գտնէք սխալ եւ անթոյլատրելի: Չեմ կրնար ըմբռնել թէ ինչո՞ւ սխալ եւ անթոյլատրելի պիտի ըլլայ: Երբ անհատներ գաշնակցական կը դառնան միթէ՞ այդ քայլը պատճառ պիտի ըլլայ որ այլեւս անոնք կուսակցական գործերու շուրջ իրարու հետ չտեսնուին, չի թղթակցին, չի խորհին, իրենց ուրոյն գաղափար ու տեսակէտները իրարու չի յայտնեն: Այլ գամուած մնան գաշնակցական վերին մարմիններու արձակած որոշումներուն, կատարած գործերուն, ու անոնց վրայ նային իբր շիտակ, տեղին, կատարեալ ու ուղղափառ եւ ոչ ենթակայ քննադատութեան, վերաքննութեան եւ վերադասատութեան:

«Միթէ՞ ես իբր գաշնակցական, այլեւս իրաւունք չունիմ իմ յարմար տեսած ու ընտրած ընկերներու հետ կուսակցութեան գործերու, գործատնութիւններու եւ ծրագրի շուրջ խորհրդակցելու, երբ տեղի հեռաւորութիւնը անձնական տեսակցութեան արգելք ըլլայ՝ գրի առնել իմ գաղափարները ու իմ հեռաւոր ընկերներուն գրկելու, կամ անձամբ այցելութեան երթալու տարրեր քաղաքներ գտնող իմ ընկերներու մօտ ու անոնց հետ մտերմական տեսակցութիւն ու գաղափարներու փոխանակութիւն ունենալու:

«Եթէ այս կարգի հեռաւորականութեամբ է որ սխալ ու անթոյլատրելի կը գտնէք իմ արարքը, կը խորհիմ թէ մեծապէս կը սխալիք: Իսկ եթէ ձեր տեսակէտն է ընկեր-

ներու միջեւ տեսակցութեան եւ խորհրդակցութեան ենթակայ կուսակցական հարցերը խորել ու որակել, տեսակ մը ՍԷՆՍՕՐ հաստատել, խորհրդակցութեան առարկայ հարցերու ԻՆՏԷՔՍ մը պատրաստել եւ պահանջել որ ընկերները այդ գծուած սահմանէն դուրս չենլին իրենց խորհուրդ, գաղափար ու խորհրդակցութիւններով, վստահ եմ որ հոս եւս սխալած պիտի ըլլաք:

Իսկ եթէ ընկերներու այդ կարգի իրաւունքները խոտովանելով հանդերձ՝ ձեր նպատակն է ցոյց տալ անոնց օրինաւոր ճամբան, ինչպէս կը գրէք ինձ յիշեալ նամակով եւ կրտէք «հարցը ներկայացնել Լօս Անճելըսի կոմիտէին եւ անոր խողովակով նաեւ Քալիֆ. Պատգ. Ժողովին» այդ պարագային մենք համաձայն ենք եւ մեր մէջ տարակարծութիւն մը գոյութիւն չունի: Ինչպէս որ իմ արձարձած հարցը մեր կոմիտէի խողովակով մեր Երջանային Ժողովին ներկայացնելը իբր օրինաւոր ճամբայ ցոյց կուտաք, եւ կը թելադրէք որ այդպէս ընեմ, նոյնպէս ալ օրինաւոր պիտի ըլլայ այդ հարցը ուրիշ քաղաքի ընկերներու կողմէ, իրենց պատկանած կոմիտէներու խողովակով, իրենց Երջանային Ժողովներու ներկայացնելը: Իմ ջանք ու աշխատութիւնը այս ուղղութեամբ կընթանայ: Երբ իմ տեսակէտները տպագրուած ձևով ընկերներու կը գրկեմ, անոնցմէ կը խնդրեմ որ կազմակերպական կանոններու հետեւողութեամբ իրենց շրջաններու մէջ աշխատին ծրագրի վերաքննութեան հարցը Պատգ. եւ Ընդհ. Ժողովներու օրակարգերու վրայ գնել սալ:

«Դարձեալ դուք կը գրէք - «Իմ շօշափած հարցերը՝ ինչպէս՝ հրաժարիլ Միացեալ եւ Անկախ Հայաստանի պահանջէն եւ վարել կիլիկիան քաղաքականութիւն, մերժել ընկերավարութիւնը, մեր կազմակերպութեան ծրագրի ողնասիւններն են: Չէք կրնար այդպիսի խնդիրներով ոչ գրադիլ, ոչ ալ գրադեցնել մեր կոմիտէները»:

«Եթէ մեր կոմիտէները, եթէ մեր կեդր. Կոմիտէն, մեր կազմակերպութեան ծրագրի ողնասիւնները եզրղ հարցերով չի պիտի կրնան զբաղուիլ, չի պիտի կրնան

անոնց մասին խորհիլ, քննադատութիւններ ընել, թելադրութիւններ ներկայացնել, լուսարանութիւններ տալ, ուրեմն, այդ պարագային, անոնք պէտք է դառնան մէկ մէկ կայուն, անշարժ, ձեռներեցութենէ զուրկ եւ մի միայն ի պաշտօնէ շրջաբերականներ փոխանակող մարմիններ, որոնց վերին մարմնոյն կողմէ իրենց տրուած հրամանները կը կատարեն կէտ առ կէտ, առանց անոնց վերայ անդրադառնալու:

«Եթէ մեր կոմիտէները եւ Կեդր. Կոմիտէները այդ կարգի հարցերով չպիտի կրնան զբաղիլ, շատ բնական է որ մեր ընկերները եւս այդ կարգի հարցերով զբաղուելի պիտի արգելուին: Որովհետեւ ի՞նչ օգուտ եւ առաւելութիւն կրնայ առաջ գալ եթէ դաշնակցական մը զբաղի կուսակցական այնպիսի մի հարցով, որով չի կըրնար զբաղիլ իր պատկանած կոմիտէն եւ Կեդր. Կոմիտէն: Այդ պարագային դաշնակցականի մը համար խորհիլը ժամալիսառութիւն, գործելը եռանդի սպառում ու ոյժի վատնում պիտի ըլլայ: Եթէ այսպէս պիտի ըլլայ մեր գործելակերպը, խնդրեմ ինձ ըսէք թէ դաշնակցականէ մը ինչպէ՞ս կրնաք ձեռներեցութեան ոգի սպասել, երբ այդ ոգին կը խեղդուի: Ինչպէ՞ս կակնկալէք որ Դաշնակցութեան Բարձրագոյն Օրէնսդիր Մարմինը, Ընդհ. Ժողովի դացող դաշնակցական ընկերներ, իբր օրէնսդիրներ, գիտակցարար ու ողջմտօրէն դժեռ մեր կուսակցութեան հիմնական օրէնքները, քանի որ անոնք մեր շարքերու տեսակէտ ու պահանջներուն անտեղեակ ու անձանթ պիտի երթան ժողովի:

«Կը հարցնէք թէ «Ինչու նման խնդիրներ չի ներկայացուցան Ընդհ. Ժողովին, որ հազիւ երկու տարի առաջ տեղի ունեցաւ: Մեր ծրագրի հիմնական սկզբունքներու դէմ առարկութիւն ընող ընկերներ պատշաճ էր որ հրապարակ գային այդ օրերուն:»

«10-րդ Ընդհ. Ժողովի օրակարգի վրայ էր ծրագրի փոփոխութեան հարցը: Կը փափաքեմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել իմ մէկ գրութեան վրայ, որն զրկած էի ձեզ Յունիս 14, 1922 թուոյն, 10-րդ Ընդհ. Ժողովի օրակար-

գի հարցերուն շուրջ զրուած, որ դատաւորած էի մեր ծրագրի հիմնական սկզբունքներուն դէմ իմ ունեցած առարկութիւններս: Այդ գրութեանս մէջ շօշափած էի Աշխիլի Դաշնապիրը, Սովիէտ Հայաստանը, Կիլիկիան քաղաքականութիւնը, \*) Ընկերվարութեան հարցը: Մակայն այդ ժողովը ծրագրի փոփոխութեան երբեք չի մօտեցաւ, եթէ մօտեհար իսկ, չեմ կարծեր որ կատարելիք փոփոխութիւնը խորունկ եղած ըլլար, քանի որ մտքերու պատրաստութեան ուղղութեամբ նախապէս Սոսէքայլ առնուած չէր եւ պատգամաւորները փոփոխութեան արժանի կէտերու շուրջ լուսարանուած չէին:

«Եթէ մենք կը փափաքինք Դաշնակցութիւնը իր կրաւորական դիրքէն դուրս բերել: Եթէ մենք կը փափաքինք Դաշնակցութեան յիշեցնել իր հիմնական նպատակ ու կոչումը. պարտիմք դաշնակցականի յատուկ ձեռներեցութեամբ գործի լծուիլ, ընկերներու միջև սերտ կապ ու հարցողակցութիւն մշակել ու պահել, մեր դաշնակցականի զպայտմներուն դիմել, անգործունէութեան պատճառաւ տիրող թմբուութեան վերջ տալ, կուսակցութեան գործունէութեան հանդէպ գտնուած խոչըրոտ ու արգելքները, որոնք վերջին տաս տարիներ մեր կազմէն ներս թափանցած են, վանել ու չէզոքացնել:

«Կը գրէք, «Ձեր տեսակէտները բաժնեմք թէ ոչ, մենք յաւեմայն դէպս ձեզ անիրաւութիւն չըրինք ձեր կողմէ պատրաստուած տետրակը յանձնելով ուշադրութեանը շ. Յ. Գ. Բիւրօյին:

«Տեղադրելիս Իւրօյին զրկելու ձեւը անոր մէջ արծարծած հարցերու հանդէպ անշուշտ անարգարութիւն է: Ես կը պահանջեմ որ արծարծած հարցերուս արդար ու օրինաւոր լուծում արուի: Ընդհ. Ժողովը միայն կրնայ լուծում տալ այդ հարցերուն: Այդ հարցերը յատաձիկայ Ընդհ. Ժողովին օրակարգի վրայ կրնան գրուիլ միայն երբ Կեդր. Կոմիտէն կազմակերպութեան կանոններու 37-երդ հոդուածին համաձայն զանոնք իր քննութենէն անցրող Յօդուածին համաձայն զանոնք իր քննութենէն անցրելու եւ ապա 28-րդ Յօդուածին համաձայն զանոնք զրկելու Իւրօյին ԻԲԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐՈՍԱՐԳԻ ՀԱՐ-

ՅԵՐ :

«Այժմ, հարց կը ծագի, այդ տետրակին ձեր կողմէ նախ քան Բիւրօյին ղրկուելը՝ անոր մէջ արծարծուած հարցերը ձեր քննութենէն անցնելով՝ ընդունեցի՞ք թէ մերժեցիք: Եթէ ընդունած ըլլայիք պէտք էր զանոնք յառաջիկայ Լնդհ. Ժողովի օրակարգի վրայ դնելու յանձնարարութեամբ ղրկած ըլլայիք Բիւրօյին: Անշուշտ այդպէս չըրիք: Եթէ չընդունեցիք, այլեւս տետրակը ինչո՞ւ Բիւրօյին ղրկեցիք: Ձեր ինձ ուզողած Նոյ. 4 թը- ուակիր նամակով կը գրէք.— «Վստահ եմք որ Բիւրօսի պատշաճ ուշադրութիւնը կընծայէ ձեր արծարծած հար- ցին եւ եթէ պէտք տեսնէ կը գրէ ձեզ եւս : Ուրեմն դուք մեր կազմակերպական կանոններու տրամադրութիւն ան- գիտանալով՝ իմ արծարծած հարցերուն վ.Ա.Ր.Ձ.Ա.Կ.Ա.Ն.Օրէն լուծում տալ կը ձգտիք, Բիւրօյին լոկ ուշադրութեան յանձնելով զանոնք: Ուրիշ խօսքով, Բիւրօն կրնայ այդ հարցերը յառաջիկայ Լնդհ. Ժողովի օրակարգի վրայ դնել կամ չի դնել: Բիւրօն որ կէտը որ ընդունի պէտք է խնդիրը հոն վերջանայ :

«Թէ Բիւրօն եւ թէ Կեդր. Կոմիտէն գործադիր մար- միներ են, Լնդհ. եւ Պատգ. Ժողովներու որոշումները գործադրելու համար ընտրուած: Անոնք օրէնսդիր մար- միներ չեն: Անոնք իրաւասու չեն հիմնական փոփոխու- թիւններ մտցնել շ. Յ. Դաշնակցութեան նպատակներու եւ կազմակերպական սիստէմին մէջ: Անոնք նոյնպէս ի- րաւասու չեն ծրագրային հիմնական փոփոխութեան ա- ուսջարկ վեր օրակարգի վրայ դնել կամ չի դնել որոշե- լու մէջ:

«Քանի որ Բիւրօն, իր գործադիր մարմին, իմ ար- ծարծած հարցերուն լուծում չի կրնար տալ, քանի որ դուք զանոնք յառաջիկայ Պատգ. Ժողովի օրակարգի վը- րայ դնելը կը մերժէք, վաղաժամ կը նկատէք. միակ բաց ճամբան որ իմ առաջ կը մնայ, այնէ, ընկերներու միջո- ցաւ կոմիտէական Ժողովներու խորհրդակցութեան ա- ուարկայ դարձնել, կոմիտէներու խողովակով պահանջել ձերմէ որ յառաջիկայ Պատգ. Ժողովի օրակարգի վրայ

ԳԵՐՈՒԻՆ Այդ հարցերը :

«Կը գրէք,— «Վերջերս ցաւով լսեցինք որ խումբ մը ընկերներ տեղւոյդ մէջ արդէն սկսած են գրադիլ այսպի- սի խնդիրներով: Չուշանար նախ միտքեր կ'արձագան- գեն եւ ուրիշ շրջաններ:

«Արդեօք ինչո՞ւ խումբ մը ընկերներու այս կարգի խնդիրներով գրադելու լուրը ձեզ ցաւ պիտի պատճառէ : Ըստ ինձ ցաւ պատճառելու պարագայ նկատուելու է՝ ոչ թէ ընկերներու կուսակցական գործերով գրադուելը, այլ չըզբաղուելը: Մեր կազմակերպութեան վտանգ կըս- պանայ այն ատեն երբ ընկերները անտարբեր կը մնան զէպի կուսակցութիւնը միայն իրենց անունները անդա- մակցական տետրակներու մէջ արձանագրելով, իրենց վիւճորական տուրքերը վճարելով եւ իրենց կուրծքերուն վրայ կուսակցական դիմանշանը կրելով կը բաւականա- նան: Սակայն երբ ընկերներ կը ձգտին կուսակցութիւնը աւելի ասոց ճիմերու վրայ դնել, կուսակցական նա- խանձախնդրութիւն ցոյց կուտան, իրենց կորովը, եռան- դը, ժամանակը, դրամը կը զոհեն, որպէսզի կուսակցու- թիւնը աւելի կայուն, աւելի հաստատ, աւելի հարգատ դառնայ, այս կարգի ընկերներ չնորհաւորութեան, քա- ջալերութեան եւ գնահատութեան արժանի են: Այո, այս արթնութեան ոգին պէտք է տէր ու տիրական դառնայ մեր կուսակցութեան: Այդ ոգին պէտք է տարածուի ու մեր շարքերէն ներս թափանցէ եւ անտարբերութեան, հետեւողականութեան եւ անհոգութեան վերջ տայ:

«Մեր կուսակցութեան մէջ այժմ ներքին դժգոհութիւն- ներ, բողոքներ, պահանջներ կան: Անոնք ընդհանուր բնոյթ ունին եւ կոմիտէի մը, անհատի մը մասնաշատուկ չեն: Այս բոլորը անգիտանալով, անտես առնելով, քիչ մը աւելի պահանջկոտ դարձողները կախակայելով, ար- տաքնելով, մեր կազմակերպութեան հիմը կը փորենք: Երկրի մէջ մեր շարքերը կը նոսրանան Բոյլէվիկեան հա- լածանքով: Արտասահմանի մէջ մենք մեր շարքերը կը նոսրացնենք կախակայում ու արտաքսումներով: Ներ- կայ կացութենէն, կուսակցական ընթացքէն դժգոհ ե-

զողներուն դուռ ցոյց տալը, — Եթէ Ձէ՛ք ՍԻՐՆԵՐ, ՀՐԱ-  
ԺԱՐՆՅԷ՛ք — ըսելը, ինչպէս այս կարգի արտայայտու-  
թիւններ եղած են, որոնք անարգանք ու հեզանք են  
ընկերներուն ուղղուած, զարման մը չեն: Ամենայնոք  
դաշնակցական մը Դաշնակցութեան չնչքին կառուցման  
մէջ իր մասնակցութիւնը բերած է: Մեր վերին մարմին-  
ներու ճանողական եւ զսպողական միջոցներու գիմելը,  
օրինաւոր պահանջներուն ընթացք չի տալը, կամ զա-  
նոնք խափանելը, ախտաւոր նշաններ կրնան ըլլալ:

«Ես այն խոր համոզումը ունիմ թէ պտրաստած տես-  
րակս մեր շարքերուն մէջ գոյութիւն ունեցած դժգոհու-  
թիւններուն, բողոքներուն, պահանջներուն ամփոփում,  
խտացում ու համադումարն է: Ընկերներէն ոմանք անոր  
բովանդակութեան ամբողջովին, իսկ ոմանք ալ մէկ մա-  
սին, համաձայն ու համամիտ պիտի գտնուին: Եթէ մեր  
վերին մարմինները ծրագրի փոփոխութեան պահանջքին  
ճամբան չի դոցեն, այլ անոր օրինաւոր ու պէտք եղած  
ուղղութիւնը տան, հարցը դնեն յառաջիկայ Ընդհ. Պատ.  
Ժողովի օրակարգի վրայ, յայն միջոց ու ասպարէզ տան  
մեր շարքերուն այդ հարցերով զբաղուելու, անոնց թեկ  
ու դէմ տեսակէտները ուսումնասիրելու, ազատ, անկաշ-  
կանդ ու անվերապահ, մեր դժգոհ ընկերները գոհացում  
ստացած կըլլան եւ կենթարկուին Ընդհ. Ժողովի որո-  
շումներուն:

«Ես մեր ընկերներուն այս տետրակը կարգալուծն եւ  
մեր կոմիտէներուն անով զբաղելուն մէջ ունէ՛ անպա  
տեսութիւն, կամ կուսակցական վտանգի մը ահազանդը  
չեմ տեսներ: Ընդհակառակը, դէպի կուսակցութիւնը  
աւելի գուրգուրանք, աւելի մօտիկութիւն, աւելի ներ-  
դաշնակցութիւն կը տեսնեմ: Ինչո՞ւ յոռետես ըլլալ: Եթէ  
այդ տետրակին մէջ արծարծուած հարցերը անարժէք,  
կուսակցական տեսակէտէ առած վնասակար, վտանգա-  
ւոր ու աղէտային են, վստահ եմ որ դաշնակցական ըն-  
կերներու ծանօթ ողջմտութիւնը, անկեղծութիւնը եւ  
ազդասիրութիւնը այդ հարցերուն արժանի լուծումը պի-  
տի տայ: Եթէ այդ հարցերը չինիչ ու կազդուելիչ արժէք

մը ունին, դանոնք մեր շարքերուն չի ներկայացնելով  
վտանգաւոր քայլ մը առած կըլլանք:

«Այս, կընդունիմ որ Խորհրդային Հայաստանը Միաց-  
եալ եւ Անկախ Հայաստանի կորիզ նկատելու գաղափա-  
րէն առ այժմ հրաժարելը, ընկերվարութեան հարցին  
մեր ծրագրէն դուրս հանելու տեսակէտը, մեր շարքերէն  
մէկ մասին հաւանութեանը չի պիտի արժանանան: Այսու  
ամենայնիւ, այդ սլարագան արգելք չի պիտի ըլլայ որ  
հարցերը Ընդհ. Ժողովի ներկայանան: Այդ հարցերու  
թեկ ու դէմ եղողները հաւասար իրաւունքի մէջ են: Երբ  
այսպէս տեսակէտներու բաժանում կերեւի եւ կը ծագի  
մեր շարքերուն մէջ, միակ միջոցը Ընդհ. Ժողովի որոշ-  
ման ենթարկելն է, եւ ոչ թէ խնդրելը: Մեր վերին մար-  
մինները չի պէտք է մէկ հոսանքին տեսակէտը պաշտպա-  
նելով՝ միւսինը անտես առնեն: Մեր վերին մարմիննե-  
րուն անդամները իրենց անհատական տեսակէտներու  
պայտպանութեան մէջ ուրիշ ունէ՛ դաշնակցականի հո-  
ւասար են: Իսկ իբր մարմին կը ներկայացնեն ամբողջա-  
կան կազմը ու անոր հաւաքական տեսակէտը: Իսկ ամ-  
բողջական կազմի տեսակէտի արտայայտիչն է Ընդհ.  
Ժողովը:

«Ես Միացեալ եւ Անկախ Հայաստանի պահանջքն հը-  
րաժարել չեմ պահանջած: Իմ պահանջքն է Խորհրդային  
Հայաստանը սպաղայ Միացեալ եւ Անկախ Հայաստանի  
ԿՈՐԻՉ ընդունելէ հրաժարել առ այժմ: Ինձ այնպէս կը  
թուի թէ գուր առանց Խորհրդային Հայաստանը կորիզ  
ընդունելու՝ Միացեալ եւ Անկախ Հայաստան չէք ընդու-  
նիր: Այդ պիտի մի բան հաւանականութեան եւ կարելիու-  
թեան սահմանին մէջ չէք գտներ: Ենթադրենք թէ ձեր  
այդ տեսակէտը չիտակ եղած ըլլայ. յամենայն դէպս,  
Միացեալ եւ Անկախ Հայաստանի իրականացումը հետա-  
ւոր սպաղայի խնդիր մըն է: Մենք ունինք ներկայ,  
այժմեան եւ անմիջական պահանջք մը, որն է գաղթա-  
կան հայերը տեղաւորելու, ՀԱՅԱՀԱՒԱՔՈՒԹԵԱՆ ՀԱՐ-  
ՅԸ: Նոյնպէս ունինք սպաղայ Միացեալ եւ Անկախ  
Հայաստանի լրացուցիչ մասը կազմող ԹՐԳԱՀԱՅԱՍ-

ՏԱՆԻ ազատագրութեան հարցը : Այս հարցերով զբաղելը ոչ թէ Միացեալ եւ Անկախ Հայաստանի պահանջէն հրաժարել կը նշանակէ , այլ անոր իրականացման համար ուրիշ ուղղութենէ գործի սկսել :

Դեկտ . 12-ին Կեդր . Կոմիտէն կը պատասխանէ վերի նամակին հետեւեալ կերպով .-

« . . . . . Մեր նախորդ գրութեամբ պարզ ու որոշ կերպով շեշտած էինք որ հակառակ չենք բնաւ եթէ ձեր հարցը տարուի Պատգ . Ժողովին , բայց այդ պէտք է ըլլայ իր օրինական ճամբով , այսինքն , Լօս Անճէլլիսի կոմիտէի եւ Քալիֆօրնիոյ Շրջ . Պատգ . Ժողովի միջոցաւ շրջանիս ընդհանուր Պատգ . Ժողովին :

« Իսկ մինչ այդ , կը կրկնենք անգամ մըն ալ , մենք չենք համաձայնիր որ այժմէն տետրակները ուղարկուին ընկերներուն , ինչպէս պարբերաբար գրականութիւն , անպայման ձեր մատնանշած հարցով ուրիշ շրջաններու կոմիտէները եւս զբաղեցնելու համար : Այդպիսի գործունէութիւն մը կատանայ ԱձԻԹԱՍԻՕՆ բնաւորութիւն , որ չի կրնար հաւանութեանը արժանանայ ուեւէ Դաշնակցական Մարմնի : Այդպիսի երեւոյթ մեր կուսակցութեան պատմութեան մէջ արձանագրուած չէ :

« Իզուր են ձեր այն մտքերն ու վերագրումները եւ երբէք տեղի չեն՝ որ իբր թէ փորձ կընենք ազատ խօսքը կաշկանդելու : Կուսակցական կարգապահութեան մասին խօսիլ , սիրելի Ֆէրահեան , երբէք չի նշանակեր կապել-կաշկանդել ընկերներու իրաւունքները : Կերեւակայէ՞ք թէ ի՞նչ քառս պիտի ստեղծուի մեր կազմակերպութեան մէջ , եթէ դանուին ուրիշ ընկերներ ալ , որոնք վերջին Պատգ . Ժողովներու ինչ-ինչ որոշումներուն չի հաւանելով տետրակներ գրէին ու զրկէին ընկերներուն :

« Որպէսզի դուք բնաւ չի մտածէք որ մենք մազաչափ իսկ կուզենք ձեզ արգելիլ արտայայտուելէ , խորհուրդ կուտանք ձեզ ձեր տեսակէտները պատշաճ կերպով պաշտպանել Հայրենիք-ի միջոցաւ : Փոխանակ նեղութիւն քաշելու , ծախսերու ենթարկուելու , եւ միայն քանի մը

հարիւր տետրակներ ցրուելու հոս հոն , դուք ամենայն դիւրութեամբ պիտի կրնաք հազարաւորներու հետ շրվման մէջ մտնել՝ մեր իսկ թերթի միջոցաւ : Հայրենիք-ը ամպիոն մըն է , որ ձեզ անասման դիւրութիւն կուտայ լսելի դարձնելու ձեր ձայնը՝ թէ հոս Ամերիկայի մէջ եւ թէ արտասահման : Սակայն որպէսզի ընթերցողները դիւրութեամբ հետեւին ձեր յօդուածներուն եւ ձեր խօսքը ըլլայ ազուր եւ տպաւորիչ , անհրաժեշտ է որ ըլլաք կարճ ու ամփոփ եւ ամենաշատը 2-3 յօդուածներու մէջ սեղմէք ձեր տեսակէտները : Եթէ ձեզմէ յետոյ դանուին ուրիշներ ալ , որոնք ուզեն թեր ու դէմ արտայայտուել , մենք անոնց եւս պատահութիւն պիտի տանք : Ե՞րբ է պատահեր որ մեր մամուլը կամ պաշտօնական մարմիններ չեն ուղած սիրով լսել զանազան հարցերու վերաբերմամբ տարակարծիք եղողները :

Կ . Կ .-ի վերի նամակը ուշադիր քննութենէ մը անցընելէ վերջ վաւերացուցինք ընկեր Ֆէրահեանի պատրաստած հետեւեալ պատասխանը , որ զրկուեցաւ Կ . Կ .-ին Դեկտ . 24-ին՝ հարցը տեղիս կոմիտէին ներկայացնելու համար մեր ձեռք առած ամէն օրինական միջոցներ ըստ պատելէ յետոյ .-

« Ստացած եմ ձեր 12 ամսաթիւ նամակը : Իբր տեղեկութիւն կը փոփաքիմ ձեզ յայտնել որ Կոմիտէիս վարչութենէն խնդրեցի որ իմ ծանօթ գրութիւնը ընկերական ժողովի օրակարգի հարց ընէ , սակայն վարչութիւնը մերժեց ընդունիլ առաջարկս : Այժմ տետրակը տրպուած է , որուն մէկ օրինակը ներփակ կը դանէք :

« Այս տետրակը մեր շարքերուն մէջ շահագրգռութիւն , խօսակցութիւն եւ վիճարանութիւն , եւ թեր ու դէմ կարծիքներու արտայայտութիւն պիտի արթնցնէ : Այս մտքով առած՝ կարելի է անոր ընկերներու զրկուելը ԱձԻԹԱՍԻՕՆ կոչել , սակայն բառին ընդարձակ առումով ԱձԻԹԱՍԻՕՆ կոչել կարելի չէ , քանի որ բմբոսութեան հարուածի , ապօրինի միջոցներով մեր վերին մարմինները տապալելու , կուսակցութեան պարտականութեան

մէջ թերանալու, թուլացումի, Դաշնակցութիւնը քան-  
զելու հրաւէր մը, թելադրութիւն մը, կոչ մը չէ այդ  
տետրակը:

«Յեր կոմիտէները ձեր պատրաստած ՀԱՅԱՍՏԱՆ թէ  
կիլիկիոյն տետրակը կըռոտնան, անոնք արդէն պատրաստ  
պիտի ըլլան հարցին երկու կողմերով զբաղելու, նոր  
կէտեր, յաւելումով ան լուսարանութիւններ որոնելու,  
և լսելու պատրաստ պիտի ըլլան: Պիտի գիտնան թէ  
ինչերը ի՞նչ և ո՞ւր կը կայանայ: Խորապէս կը գնահատեմ  
ձեր կոմիտէներուն այս կարգի գրականութիւն զրկելու  
գործը: Նոյնպէս ներքակ կը գտնէք իմ տեսակէտները  
յայտնող գրութիւն մը, ձեր այդ յիշեալ տետրակին ի-  
րրը պատասխան:

«Մի քանի խօսք ԱժԻԹԱՍԻՕՆԻ մասին: Իրր յեղափո-  
խական կազմակերպութիւն մեր ստանձնած գործերէն  
մին է ԱժԻԹԱՍԻՕՆԸ: Եթէ մեզ համար ներելի է քաղա-  
քական, ընկերային և անտեսական գրութիւնները բա-  
րեփոխելու համար ԱժԻԹԱՍԻՕՆԻ գիմել, ինչո՞ւ ներե-  
լի չըլլայ մեր կազմակերպութիւնը բարեփոխելու հա-  
մար նոյնպէս ԱժԻԹԱՍԻՕՆԻ գիմել: Կը խորհի՞ք թէ մեր  
կազմակերպութիւնը ուղղափառ, կատարեալ, շիտակ և  
բարեփոխութեան կարօտ չէ: Ինչպէս որ անհատ կազմա-  
կերպութիւններու գործառնութիւնները ԱժԻԹԱՍԻՕՆԻ  
բարձրացնող կառավարութիւններու ընթացքն ու վե-  
րաբերմունքն են, նոյնպէս ալ ձեր ընթացքն ու վերաբե-  
րումը պիտի ըլլայ իմ գործառնութեան ԱժԻԹԱՍԻ-  
ՕՆԻ բնոյթ տուող կամ չի տուողը:

«Իսկ զալով ձեր այն թելադրութեան թէ Հայրենիք-ի  
միջոցով իմ տեսակէտները պաշտպանեմ՝ ինձ համար ըն-  
դունելի չի կրնար ըլլալ երկու պատճառնրով: Առաջին,  
ևս իմ տետրակները իրր տեսարան, իրր ակադեմական  
վիճարանութեան հարց, լոկ ընթերցանութեան համար  
չէ որ հրապարակ գրած եմ: Պահանջք է որ մեր ծրագր-  
րի փոփոխութեամբ մեր կուսակցութիւնը իր տակտիկան  
-իր ուղղութիւնը- իր քաղաքականութիւնը փոխէ հիմ-


նական կէտերու մէջ, յեղափոխական գործունէութեան  
նոր ուղիի մը հետեւի: Եթէ իմ տեսակէտը մեր շար-  
քերը տեսականորէն բիւրեղացնելու պահանջը եղած ըլ-  
լար, կրնայի մամլով հրատարակ գալ, ինչպէս անցելոյն  
մեր մամուլը ընկերներ Դարբինեանի, Նաւասարդեանի  
և ուրիշներու գրութիւններուն ընդարձակ տեղ տուած  
է, որոնք իրր գիտական, տեսական, դաստիարակիչ և  
ընթերցանութեան նիւթեր տարածուած են: Իմ տեսա-  
կէտը գործնական քայլ կը պահանջէ: Երկրորդ ևս իմ  
տեսակէտը չի պիտի կրնամ ազատորէն մամլոյ նիւթ  
գարձնել, իրր կուսակցական մի անձնաւորութիւն: Եթէ  
այդ բանը ընել ևս յանձն առնէի իսկ, դուք չի պիտի  
թոյլատրէիք զիս աղատ արտայայտուելու. պիտի ստիպ-  
ուիք սրբազրել ու ձեր գրաքննութեանէն անցնել իմ գը-  
րութիւնները: Ի՞նչպէս կարելի է մեր ներքին խնդիրները  
աղատ մամլոյ և վիճարանութեան հարց գարձնել, ա-  
ռանց վերապահութեան: Եթէ իմ տետրակը ընկերներու  
զրկելու մեր շարքերուն մէջ քստս պիտի ստեղծէ, հասպ  
եթէ մամլոյ մէջ հրատարակուելի միթէ՞ քատսէն աւելի  
պակաս գրութիւն մը պիտի ստեղծուէր:

1977-2002

Մինչև հոս, և մինչև այս խնդրով Կ. Կ.-ի ներ-  
կայացուցիչ ընկեր Արտէն Միքայէլեանի Քալիֆօրնիա  
գալը, ընկեր Ֆէրահեան, մեր կողմէ, բանակցութիւն-  
ներ վարած ու թղթակցութիւններ կատարած էր Կ. Կ.-ի  
հետ՝ երկար տեսնէ իվեր մեր խորհրդածութիւններուն  
նիւթ գտցած այս հարցերը օրինական ձամբով չըջանիս  
Պատգ. Ժողովի օրակարգին վրայ դնելու նպատակով:

Ընկեր Միքայէլեանի առաջարկով խորհրդակցական  
Ժողով մը ունեցանք միասին, ուր, իրր Կ. Կ.-ի ներ-  
կայացուցիչ առաջարկեց ա.) դադրեցնել մեր գրաւոր  
պրօպականտը, բ.) խոտանալով որ մեր հարցերը կը  
գրուին յառաջիկայ Պատգ. Ժողովի օրակարգին վրայ:

Մենք, սակայն, նկատի ունենալով, որ առանց պրօ-  
պականտի կամ այս հարցերու կանխաւ ուսումնասիրու-  
թեան թեան անոնց օրակարգին վրայ գրուելը արդար և  
արդիւնարեր լուծումը չէ, - հաւաքարար մերթեղինք իր



առաջարկը, պահանջելով, որ նախ քան անոնց օրակարգ-  
դին վրայ դրուելը՝ Կ. Կ.-ը յանձն առնէ կոմիտէներու  
միջոցով մեր շարքերուն քննութեան եւ սուսմնասիրու-  
թեան ենթարկել անոնք, ինչպէս ըրած էր, ու կրնար՝  
իր հրատարակած «Հայաստանի թէ Կիլիկիա» տետրակին  
նախընթացով:

Կ. Կ.-ի ներկայացուցիչ ընկեր Միքայէլեան մերժեց  
յանձն առնել մեր այս առաջարկը, եւ, որմէ յետոյ, տե-  
զի ունեցաւ մեր կախակայումը:

Կ. Կ.-ի մեզ կախակայելու մէջ երկու շարժառիթ կը  
տեսնենք: Մէկն է՝ Պատգամաւորական ժողովին տանել  
մեր կախակայումը պատճառող պարագաները միայն-  
այսինքն՝ մեր ընթացքին օրինաւոր թէ ապօրինի ըլլալը  
ճշտող կէտը եւ ո՛չ թէ մեր արծարծած հարցին ըստ է-  
ութեան ուշադրութեան առնուելը: Ուրիշ խօսքով Կ. Կ.-ը  
արհեստական գերեզման մը պատրաստած է մեր արծար-  
ծած հարցը իր էութեամբ այդ ձեւական գերեզմանին  
մէջ թաղելու՝ «ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ» պատրուակելով: Իսկ  
միւս շարժառիթն է՝ մեր բերանները գոցել, մեզ կաշ-  
կանդել՝ որպէսզի մեր գրականութեամբ իր ծրագրերը  
չխանդարենք:

Մենք ալ մեր կարգին որոշած ենք շարունակել մեր  
պայքարը երկու շարժառիթներով: Մէկն է՝ լուսարա-  
նել մեր հարցերը մեր շարքերուն, վերլուծել ու ցոյց  
տալ անոնց մեր վերին մարմիններու մտայնութիւնը եւ  
միջոց ստեղծել մեր շարքերուն անդադառնալու անոնց  
եւ ըստ այնմ քայլեր առնելու: Եթէ մենք մեր մեր տես-  
րակներու բովանդակութեամբ, մը յայտնած դադափար-  
ներով, մեր տեսակէտներով Հ. Յ. Դաշնակցութեան  
վարկին սեւէ արատ բերած ենք կամ հակադաշնակցական  
սեւէ կեցուածք ցոյց տուած ենք՝ թող դաշնակցական  
ընկերները, իբր անողք դատաւորներու, արձակեն ի-  
րենց վճիռը ու մոռնան մեզ ու մեր անցեալը:

Կ. Կ.-ի մեր դէմ բռնած դիրքէն դատելով կրնանք ը-  
սել թէ՛ եթէ մեր նախորդ հրատարակութիւնները մեր  
կախակայման դուռ բացին, այս հրատարակութիւնը մեր

արտաքրման պատճառ պիտի դառնայ: Մենք համոզուած  
ենք, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը յեղափոխական ներքին  
գորաւոր ցնցումի մը կը կարօտի: Շատ բնական է, որ  
այդ ցնցումը առաջ բերողները անոր զոհուին: Մենք  
պատրաստ ենք զոհուելու: Հերիք է, որ Հ. Յ. Դաշնակ-  
ցութիւնը կը վերականգնի, իր փառաւոր անցեալին կը  
վերադառնայ եւ իր նախկին բարձրութեան մաղցելով՝  
իր կոշման կը ծառայէ: Թող մենք Հ. Յ. Դաշնակցու-  
թեան հարուածներով իյնանք, փոխանակ անոր փլա-  
տակներուն տակ մնալու: Թող մենք Հ. Յ. Դաշնակցու-  
թեան զոհէ՛րը դառնանք փոխանակ ա՛ն զոհ երթալու:  
Եթէ մեր զոհուելը Հ. Յ. Դաշնակցութեան նոր եռանդ,  
նոր աւին, նոր արիւն ու նոր կեանք կուտայ՝ մենք այդ  
զոհողութիւնը սիրով եւ առանց տրտունջի կը տանինք:

Հ. Յ. Դաշնակցութեան նպատակը - ՅԵՂԱՓՈՒՅԱԿԱՆ  
ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ - մեր  
ծուռն ու ուղեղն է, մեր կազմուածքին մէկ անբաժան  
մասը: Ոչ ոք կրնայ մեր կազմէն պոկել կամ դուրս հա-  
նել ան: Մեր վերին մարմինները կրնան մեզ արտաքսել  
իրենց ընկերակցութենէն միայն, բայց ո՛չ երբեք Հ. Յ.  
Դաշնակցութեան դադափարականէն: Մեր վերին մար-  
միններու բռնած բացասական, վանողական ու կամայա-  
կան դիրքը մեզ յուսախափ ըրած է արդէն: Մենք ա-  
նոնցմէ յուսահատած ենք:

Մեր երկրորդ շարժառիթն է հետեւեալը, - Կ. Կ.-ի  
մեր դէմ արձակած վճիռը ո՛չ միայն անարդար է, այլ՝  
Հ. Յ. Դաշնակցութեան համար վնասակար, վտանգա-  
ւոր ու աղէտարէր նախընթաց մը ստեղծող արարք մըն  
է: Մեր փիլիսոփայութիւնը այն է՝ թէ այդպիսի վճիռ  
մը խոնարհիլն ու անոր ենթարկուելը օրինաւոր դոյն  
կուտայ այդ վճիռն, ու անոր հեղինակին ձեռքին մէջ  
գորաւոր զէնք մը դառնալով՝ ապագային ա՛լ աւելի յան-  
դուզն, ա՛լ աւելի անդուսպ ու անսանձ կը դործածուի  
ան: Մենք մեր կախակայման որոշումը անգիտանալով՝  
կը դիմենք զայն ՓՃԱՅՆԵԼՈՒ (միլիփիլիքէյշըն) միջոցին  
- որն է՝ օրէնք մը անգոր դարձնել չյարգելով դյան: Այս

կերպը օրէնքի մը անարդարութեան դէմ ընդվզում մըն է, եւ ոչ թէ օրէնագիր մեքեանն խանգարելու միտում :

Մեր այս քայլը դաշնակցական շարքերուն մէջ չփոթ առաջ բերելու չէ : Յատաճիկայ Պատգ. Ժողովին առջեւ երկու սրու հարցեր պէտք է ըլլան : Մին՝ մեր կախակայման խնդիրը, իսկ միւսը՝ մեր արծարծած հարցին ըստ էութեան ուշադրութեան անուշիւր : Այս երկու հարցերը իրարմէ բոլորովին անկախ ու անջատ են : Մեզ շահագրգռողը երկրորդ հարցն է, եւ մեր ուշադրութիւնը այդ հարցին դարձուցած ենք ամբողջովին : Դաշնակցական ընկերները այս երկրորդ հարցով զբաղելու են, իսկ մեր կախակայման խնդիրը թող իր բնական ելքին հասնի :

Այժմ անցնիմք Բիւրոյի Բիւ 31 Երջարեւակամին ուսումնասիրութեան .-

Այդ շրջաբերականի բովանդակութիւնը, անոր կրած թուականը քով-քովի բերելով կրնանք ըսել թէ՛ Կ. Կ.-ը մեզ կախակայելու հրահանգը ստացած է վերէն, Բիւրոյէն : Նաեւ : Բիւրոյի մէկ անդամին կողմէ գրուած ու Կ. Կ.-ի կողմէ իւրացուած «Հայաստան թէ Կիլիկիա» տետրակը, ինչպէս նաեւ Բիւրոյի մնայուն անդամներուն վերջին տասը տարիներուն բռնած ընթացքը, ու, իբր կուսակցութիւն, իրենց ցուցադրած հեղինակութիւնը անժխտելիօրէն կը փաստեն թէ՛ մեր ծրագրի, մեր քաղաքականութեան, մեր յեղափոխական տակտիկայի փոփոխութիւններուն եւ վերադնահատութեան հակառակողները ո՛չ թէ մեր կուսակցական ժողովներն են - սկսած կոմիտէականէն մինչեւ Պատգ. Ժողովները - ո՛չ թէ մեր շարքերն են կամ կազմակերպական կանոններն ու կուսակցական աւանդական կարգերը, այլ՝ այդ բոլորին շուքին տակ թաղնուած, անոնց դիմակով ծածկուած, անոնց անունով խօսող՝ բայց սրու ու դամուած տեսակէտներու ծառայող, կուսակցութիւնը իրենց ետեւէն քաշող մեր ղեկավարներն են :

Բիւրոյի Թիւ 31 Երջարեւակամը չինական պարբսպ մըն

է՛ քաշուած մեր կուսակցութեան շուրջ, որպէսզի պատրասարուած շարքերը դուրսի գաղափարներու յարձակման վտանգէն դերձ մնան : Այդ շրջաբերականը կանխարգելիչ շինուելի մը ներածումն է, որպէսզի մեր շարքերը խորհելու հիւանդութենէն չվարակուին : Այդ Երջարեւակամը շ. Յ. Դաշնակցութեան տասանաքարն է՝ «ԱՍՏ ՀԱՆԳՁԻ ՅԵՂԱՓՈՒՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ» արձանագրութեամբ : Մենք հանդարտ խղճով եւ կուսակցականօրէն օգտակար գործ մը գլուխ հանողի մը գոհ սրտով կը յայտարարենք թէ՛ մենք մեր այս շարժումով պատճառեղանք, որ մեր վերին մարմինները Հայաստան թէ Կիլիկիա տետրակը շարադրեն ու հրատարակեն, որ ինքզինքը դատապարտող փաստաթուղթ մըն է, որ Բիւրոն իր Թիւ 31 Երջարեւակամը դուրս տայ : Այդ երկու պաշտօնական վաւերագրերը՝ շ. Յ. Դաշնակցութեան ղեկը ստանձնող ու անոր գործերը վարող մարմիններուն քաղաքական տեսակէտները, հայեացքները եւ մտայնութիւնները կը պարզեն, որոնք, մինչեւ այժմ, անձանօթ էին մեզի : Մենք ալ կը ձայնակցինք Բիւրոյին ու կըսենք՝ - շ. Յ. Դաշնակցութեան համար կարեւորը տեսական վէճերը չեն, այլ՝ միայն ԳՈՐԾՆ ու ԳՈՐԾԻՆ բնոյթը : Մեր յարուածը տեսական վէճ չէ, փիլիսոփայական կամ ընկերարանական հարցերու շուրջ մտամարզանքներու հակաձառութիւն չէ : Մեր արծարծած հարցը ամեն դաշնակցականի համար պարտադրիչ ԳՈՐԾՆ ու ԳՈՐԾԻՆ բնոյթն է : Մենք վերահասու ենք, որ այս կարգի հարց մը կուսակցութեան ծրագրով եւ ընդհ. Ժողովի որոշումով միայն կրնայ լուծուի ստանալ եւ այդ արդիւնքին հասնելու համար է, որ հրապարակ եկած ենք :

Որպէսզի մեր արծարծած հարցը ընդհ. Ժողովին կարենայ ներկայացուիլ, Կ. Կ.-ը, իբր օրինաւոր ձամբայ, ցոյց տուած է մեզի հետեւեալ յաջորդական քայլեր անունելու անհրաժեշտութիւնը .- Ա) հարցը ներկայացընել տեղական կոմիտէական ժողովին, Բ) անոր խողովակով Երջ. Պատգ. Ժողովին, Գ) շրջանի կոմիտէներուն, Դ) Պատգ. Ժողովին, եւ Ե) ընդհ. Ժողովին : Իսկ

Բիւրօն իրՇրջարեւականով երկու ճամբայ ցոյց կուտայ-  
մին՝ Ա) հարցը ներկայացնել տեղական խմբին, Բ) Կ.  
Կոմիտէին, Գ) Ընդհ. ժողովին: Ժողովին: միւսը՝ Ա) խմբի քըն-  
նութեան ներկայացնել եւ ընդունել տալ, Բ) Պատգ. Ժո-  
ղովին, Գ) Ընդհ. ժողովին:

Մեր ներքին կանոնադիրը հարց մը Ընդհ. ժողովին  
ներկայացնելու ճամբայ մը դժած չէ: Կազմակերպա-  
կան կանոնները այդ մասին կարգադրութիւն մը չըած  
չեն բացի հետեւեալ երկու յօդուածներէն, - Յօդուած 28  
- Բոլոր Կեդր. Կոմիտէները պարտաւոր են Ընդհ. Ժո-  
ղովին վեց ամիս առաջ Բիւրօյին ուղարկել ցանկն այն  
հարցերու, որոնց համար կը պահանջուի Ընդհ. ժողովի  
որոշումը: Օգտագործելով այդ ցանկերը Բիւրօն կը կազ-  
մէ Ընդհ. ժողովի օրակարգը եւ կուղարկէ Կեդր. Կոմի-  
տէներուն, ժողովին առ նուազն երեք ամիս առաջ:»  
Յօդուած 37- «Ընդհ. ժողովը չի կրնար հիմնական փո-  
փոխութիւններ մտցնել Հ. Յ. Դաշնակցութեան նպա-  
տակներուն եւ կազմակերպութեան սխտէրին մէջ, եթէ  
այդ հարցերը չեն յանձնուած Կեդր. Կոմիտէներու քըն-  
նութեան:»

Կանոնադրային տրամադրութեան մը բացակայութիւ-  
նըն է պատճառը, ուրեմն, որ Կ. Կ.-ը եւ Բիւրօն, չըսենք  
հակասական, գոնէ իրարմէ տարբեր ճամբաներ ցոյց  
տուած են մեզի իբր միջոց հարցը Ընդհ. ժողովին ներ-  
կայացնելու համար: Ի բացակայութեան կազմակերպա-  
կան գրաւոր կանոններու, եթէ ունեցած ըլլայինք կու-  
սակցական աւանդութիւն մը, որ ընդունուած սխտէր  
մը դառցած ըլլար իբր միջոց եւ ճամբայ հարց մը Ընդհ.  
ժողովին ներկայացնելու, պէտք էր, որ այդ ճամբան  
ըլլար միակերպ ու միաձեւ՝ ընդունուած թի՛ է Կ. Կ.-ի  
եւ թէ Բիւրօյի կողմէ հաւասարապէս, որպէսզի երկուքին  
ալ ցոյց տուած ճամբաները իրարմէ տարբեր չըլլային:

Երբ կանոնադրային տրամադրութիւն մը գոյութիւն  
չունի: Երբ կուսակցական աւանդութիւններով ընդուն-  
ուած ու գործածուած առանձին ու բացարձակ միջոց մը  
չկայ՝ մեր ընթացքն ու հետեւեալ ճամբան ԿՍՁՄԱԿԵՐ-  
ՊԱԿԱՆ, ԿԱՆՈՆՆԵՐՈՒՆ, ՀԱԿԱՌԱԿ յայտարարել ու մեկ

կախակայել անկարելի կը դառնայ: Ի՞նչպէս կարելի է  
եղծանել օրէնք մը, որ ոչ միայն անորոշ ու անձեւ է,  
այլ գոյութիւն չունի: Մենք հետեւեցանք, սակայն, Կ.  
Կ.-ին ցոյց տուած ճամբուն՝ գիտնալով հանդերձ, որ  
մեր տեղական պայմաններուն ու պարագաններուն բեր-  
մամբ այդ ճամբան ԱՆԵԼ էր: Եւ արդիւնքը ցոյց տուաւ  
որ մենք սխալած չէինք: Մեր տեղական պարագանները  
մեզմէ գատ ունէ մէկը չէր կրնար մեզի չափ ըմբռնել  
եւ կշռադատել:

«Ծրագրի վերաքննութեան խնդիրը», Բիւրօն կըսէ,  
«որ նիւթ եղած է 10-րդ եւ 11-րդ Ընդհ. Պատգ. ժողով-  
ներու, կը վերաբերի բացառապէս ծրագրի այն տեսակ  
մասերուն, որոնք ընկերային գիտութեան կատարելա-  
գործման շնորհիւ, կամ հինգած են եւ պէտք է դուրս  
հանուին, եւ կամ պէտք ունին լրացման ու բարեփոխու-  
թեան: Իսկ կուսակցութեան հիմնական քաղաքական նը-  
պատակին կամ գործնական քաղաքականութեան ԾՐԱԳՐ-  
ԻՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹԻՒՆԻՆԸ չի վերաբերիր:»

Քանի որ մեր հրապարակ դրած հարցը ԾՐԱԳՐԻ ՎԵ-  
ՐԱՔՆՆՈՒԹԵԱՆ խնդիր է, որ կը վերաբերի մեր կու-  
սակցութեան քաղաքական հիմնական նպատակին կամ  
գործնական քաղաքականութեան, քանի որ նոյն իսկ 10-  
րդ եւ 11-րդ Ընդհ. ժողովները այդ հարցով չեն գրա-  
ղած, ուրեմն՝ ո՛չ մի ընկեր իրաւասու է այդ կարգի  
հարցերով զբաղելու: Եթէ այդպէս է, ապա ինչո՞ւ մեր  
վերին մարմինները այդ հարցով զբաղուելու համար  
ՃԱՄԲԱՅ ցոյց տուած են մեզի Մեր գործած յանցանքը,  
եթէ յանցանք է, ո՛չ թէ մեր ընտրած ՃԱՄԲԱՅՆ հակա-  
կարգապահական կոչուելը պիտի ըլլար, այլ մեր իրա-  
ւասութեանէն դուրս, մեզի չվերաբերող եւ մեզի համար  
արգելուած հարց մը յղացած ըլլալու ամբաստանութիւ-  
նը պէտք էր ըլլար:

Բիւրօյի Շրջարեւականին այդ յատուածը այն տպա-  
ւորութիւնը կը թողու, որ նոյն իսկ Ընդհ. ժողովը ի-  
րաւասու չէ կուսակցական քաղաքական հիմնական նը-  
պատակին կամ գործնական քաղաքականութեան խնդիր-

ներով զբաղուելու: Եթէ այդ է Բիւրօյի ըմբռնումը, յայտնութիւն մը պիտի ըլլայ բոլոր դաշնակցականներու համար: Եթէ այդպէս է՝ պէտք է ընդունինք, որ մեր կուսակցութեան քաղաքական հիմնական նպատակը կամ գործնական քաղաքականութիւնը անփոփոխ է ու չի կրնար վերաքննութեան ենթարկուել կամ բարեփոխուել: Այն բանը միայն չի կրնար բարեփոխուել, երբ կատարուել է: Մարդկային պատմութիւնը արձանագրած է տակաւին անհատի մը անունը, որ կատարեալ բան մը արտադրած ըլլար:

Իսկ եթէ Ընդհ. Ժողովը իրաւասու է այդ խնդիրներով զբաղել, շատ բնական է, որ դաշնակցական մը, իբր Ընդհ. Ժողովի պատգամաւոր ընտրողի, իրաւունքն ու իրաւասութիւնը ունենայ այդ կարգի խնդիրներով զբաղուելու: Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրերը, նպատակն ու գործունէութիւնը սահմանողն ու գծողը դաշնակցական անհատներն են իրենց ընտրած ներկայացուցիչներով: Մ<sup>0</sup> իթէ կարելի է, որ ընտրուող պատգամաւորը աւելի մեծ, աւելի ընդարձակ, աւելի բարձր իշխանութիւն եւ իրաւունք ունենայ, քան թէ զինքը ընտրող դաշնակցական անհատը: Պատգամաւորի մը տրուած առժամանակեայ իշխանութեան եւ իրաւունքի ակն ու ըշտեմարանը դաշնակցական անհատն է:

11-րդ Ընդհ. Ժողովը որոշած է յետաձգել Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրի վերամշակութիւնը՝ մինչեւ որ վերանան հետեւեալ արգելքներն ու պատճառները, - Ա) երկրի կազմակերպութիւններն ու ընկերները պիտի չկրնան զբաղին այդ խնդրով, քանի երկիրը կը դառնուի խորհրդային ըէժիմին տակ: Բ) 10-րդ Ընդհ. Ժողովէն ի վեր ծրագրի վերամշակութեան համար արտասահմանի մէջ ձեռնարկած աշխատանքներն ապարդիւն են անցած եւ տուեալներ չկան, թէ յառաջիկային աւելի արդիւնաւէտ պիտի ըլլան, քանի որ ատոր համար արտասահմանի մէջ նպաստաւոր պայմաններ չկան:»

Եթէ 11-րդ Ընդհ. Ժողովի այս բանաձեւը յառաջիկայ 12-րդ Ընդհ. Ժողովի ուրիշ բանաձեւով մը չի չեղոքաց-

ուի եւ չխախտուի, մեր ծրագրի վերամշակութիւնը մինչեւ մեր երկրին Սորհրդային Իշխանութենէն ադատագրուելը պիտի յետաձգուի: Թէ այդ բանը ե<sup>0</sup>րբ տեղի պիտի ունենայ՝ թող իւրաքանչիւր դաշնակցական տայ անոր պատասխանը:

Ձեռք գիրտեր թէ ծրագրի վերաքննութեան արգելք եղող այդ երկու պատճառներէն ունէ մէկին անհետանալը վերաքննութեան գործին ընթացք տալու համար բաւական պիտի նկատուի, թէ պէտք պիտի ըլլայ սպասել մինչեւ երկուքին միանգամայն եւ միասնաբար վերանալու օրը: Եթէ պատճառներէն երկուքն ալ պէտք է վերանան, որ ծրագրի վերաքննութեան ձեռնարկել կարենանք, այդ պարագային արտասահմանի մէջ ունէ աշխատանքի ձեռնարկելը անօգուտ ու անպէտ պիտի ըլլայ Իսկ եթէ առնոցմէ մէկին վերացումը միայն բաւական պիտի ըլլայ, այդ պարագային կրնանք լռել թէ արտասահմանի մէջ մէկէ աւելի տուեալներ եւ նպաստաւոր պայմաններ կան որոնք ծրագրի վերաքննութիւնը անհրաժեշտ կը դարձնեն. հերիք է, որ Բիւրօն անոնք տեսնելու եւ նկատողութեան առնելու տրամադրութիւն ցոյց տայ:

Այս, գիտենք, որ Ընդհ. Ժողովի որոշումները ի դօրու կը մնան, մինչեւ փոխուին: Մի<sup>0</sup> թէ յանցանք է նոր որոշումներով նախորդները փոխել տալու մեր ձգտումը: Գիտենք, որ Ընդհ. Ժողովի գումարման որոշում չկայ: Մի<sup>0</sup> թէ յանցանք է Ընդհ. Ժողով գումարելու մեր պահանջը: Նոյնպէս գիտենք, որ Ժողովէ-Ժողով կուսակցութեան մէջ վէճ չի կրնար ըլլալ տրուած որոշումներու մասին: Այսինքն՝ այդ որոշումները գործադրել կամ չըրծադրելու մասին վիճելը կարելի չէ, որովհետեւ ամեն դաշնակցական պարտադրուած է ենթարկուել առնոց: Բայց մեր յարուցած հարցը այդ որոշումները չըրծադրելու, անոնց չենթարկուելու, անոնց դէմ ըմբոստութեան մէջ չէ, այլ այդ որոշումներուն ներկայ պայմաններուն անհամապատասխան եղած ըլլալու ցուցմունքն է, քննադատութեան եւ վերաքննութեան պահանջն է:

Քաղաքակրթուած ազգերու մէջ օրէնքներու եւ պաշ-

տօնեաներու քննադատութեան ենթարկելը քաղաքացիկ մը իրաւունքն է: Պահպանողական կառավարութիւններն իսկ կը թոյլատրեն, որ ժողովուրդը նոր օրէնքներ առաջարկէ եւ հինը յետոյ կոչէ (Ինիշիէյթիվ, Բիֆըրէնտըմ): Իսկ մենք՝ իբր յեղափոխական կազմակերպութիւն, կուրանանք այդ իրաւունքը մեր անդամներուն ու կը դիմենք Ստալինեան զսպիչ եւ ճնշիչ միջոցներուն: Կերեւի մարդիկ կամ կազմակերպութիւններ որչափ ծայրայեղ եւ արմատական-ազատական դառնան, այնչափ աններող, անհանդուրժող եւ ինքնիշխան կըլլան:

Ահաւասիկ Բիւրօյէն ծագած կուսակցական կարգապահութեան ուրիշ հրահանգ մը եւս, — «Ընդհանուր ժողովը կուսակցութեան մեծամասնութեան կամֆի արտայայտութիւնն է, փոքրամասնութիւնը պարտաւոր է ենթարկուիլ մեծամասնութեան կամֆին: Մէկը որ չի յարգեր այս պայմանը եւ չուզեր ենթարկուիլ Ընդհ. ժողովի որոշման ու կուզէ իր տեսակետները առաջ բերել, չի կըրնար մնալ կուսակցութեան մէջ»: Այո, մեծամասնութեան կամքին եւ Ընդհ. ժողովի որոշումներուն ենթարկուելը փարլամենթական ընդհանուր օրէնք մըն է, այդ մասին ոչ կասկած ոչ ալ բողոք ունինք: Սակայն տեսակէտ մը առաջ բերլ ուզելը, մեծամասնութեան կամքին եւ Ընդհ. ժողովի որոշումներու չենթարկուելու անպարտաճանաչութեան հաւասարեցնելը, իբրեւ յանցանք՝ Բիւրօյի մտայնութիւնը կը մատնէ: Մեծամասնութեան կամքը փոքրամասնութեան փրայ պարտադրող օրէնքին հիմը կը կազմէ տեսակէտի մը առաջ բերլու իրաւունքը:

Եթէ փառլամենթական օրէնքով կառուցարուած ժողովի մը մէջ տեսակէտ մը առաջ բերլուելու պատեհութիւնը չպիտի ըլլայ, ապա ինչո՞ւ առաջարկներ, հակաառաջարկներ, վիճարանութիւններ եւ իլիերջոյ քուէարկութիւններ տեղի պիտի ունենան: Օրինակ՝: Երբ ընկերվարութիւնը մեր ծրագրին մէկ մասը դարձաւ, տեսակէտի մը առաջ բերլուելու փափաքի մը արդիւնքն էր, բայց այդ տեսակէտը առաջ բերլու չ. Յ. Դաշնակցութեան զուրս մնալու հրաւերը չստացաւ: Այժմ երբ մենք

նոյն այդ ընկերվարութիւնը մեր ծրագրէն զուրս հանլու տեսակէտը առաջ կը բերնք, հրաւեր կատանանք չ. Յ. Դաշնակցութեան զուրս մնալու:

Բիւրօյի եւ Կ. Կ.—ի իշխանութիւնները ընածին, ինքնարուելու եւ անսահման չեն, այլ՝ անոնք ծագում առած եւ զիրենք ընտրող ժողովներէն: Երբ դաշնակցական շարքերը, —որոնց վրայ Բիւրօն եւ Կ. Կ.—ը իրենց իշխանութիւնը կը դործածեն—, անտարբեր ու կրաւորական զիւրքի մէջ մնան, խորհելու եւ արտայայտուելու յանդիմութիւնը չունենան, արտաքսուծի վախէն պապանծին, անոնք իրենց այս ընթացքով չ. Յ. Դաշնակցութիւնը դէպի պիւրօկրատի կառաջնորդեն: Այն ատեն դաշնակցական շարքերը ազդակ մը ըլլալէ կը դադրին, պաշտօնեաներու կամքը տիրող կը դառնայ, որ ի պահանջել հարկին կրնայ մեծամասնութիւն ստեղծել:

Դիւանակարական վարչաձեւ մը, Բարեգործականի նըման պահպանողական կազմակերպութեան մը կրնայ թոյլատրելի ըլլալ, բայց Դաշնակցութեան պէս յեղափոխական կազմակերպութեան մը համար՝ երբե՛ք: Բարեգործականի անդամները կրնան անտարբեր մնալ դէպի վարչական գործերը, սակայն յեղափոխական հնոցին մէջ թրծուած դաշնակցականի մը համար անտարբեր մնալը հեղինակ պիտի ըլլայ:

Սովորութիւնը օրէնք չէ, այլ՝ ժամանակի եւ պարագաներու ծնունդ: Երբ պայմանները փոխուին, ընդունուած սովորութիւնը եւս կը փոխուի: Երկրի մէջ դաշնակցական ըլլալը ո՞ճիր էր, խօսելու, ժողովներ դուրս բերլու եւ արտայայտուելու վտանգը մեծ էր: Կուսակցական ամեն դժուր մը կը կատարուէր ստորերկրեայ ճամբաներով եւ մթութեան մէջ: Այժմ պայմանները փոխուած են, հետեւաբար այդ հին օրերուն ստեղծած դրութիւնը եւս պէտք է փոխել: Ինչպէս որ այդ միապետական օրերուն Դաշնակցութիւնը չէր կրնար տէ՛մօկրատիկ կարգերով ընթանալ, այս օր ալ, տէ՛մօկրատիկ լոյսին տակ, չի կրնար միապետական կարգերով ընթանալ: Երկար տարիներու ընթացքին, պարագաներու բերմամբ գործածուած հին սովորութիւնները մեր վերին

մարմինները ինքնազուլս կառավարելու անրաժան իրա-  
ւունքով մը օժտած են: Անոնք կուսակցութեան ծրագր-  
րին վերաբերեալ հարցերու մասին պրօպականտէն կը  
վախնան, հարցերու ընտրութիւնն ու անոնց պրօպական-  
տը իրենց վերապահած են: Դաշնակցական շարքերը յու-  
զող խնդիրներու լուսարանութեան կը հաւատան, պայ-  
մանով, որ անոնց լուսարանութիւնները իրենց փափաքած  
ձեւով ըլլայ եւ անոնց պրօպականտը իրենց ցոյց տւած  
ձեւով ընթանայ: Պատգամաւորները իրենց տեսակէտ-  
ներով զինուած ժողովի դան՝ սրպէսզի ներկայ եղող  
մեծամասնութիւնը իրենց կամքը արտայայտէ:

Մեր վերին մարմինները իրենց կամքը քալեցնելու  
համար իրենց տրամադրութեան տակ ունին կուսակցա-  
կան մեքենան եւ միջոցները: Կուսակցութեան ամբող-  
ջութիւնը պահպանելու յանկերգը իբր մտրակ կը դուր-  
ծածեն ընկերներու մերկ մէջքին: Իսկ ընկերները պա-  
ռակտումի սարսափին տակ կը համակերպին ու մեր վե-  
րին մարմինները աւելի զօրաւոր կզգան իրենց հարուած-  
ները անխնայ իջեցնելու, առանց խորհելու թէ հետե-  
ւանքը ինչ կըլլայ:

Ազատ պրօպականտը առաջադրուած հարցի մը թեր ու  
դէմ կողմերը կը լուսարանէ, անոր օգտակար ու վնաս-  
ակար կողմերը դուրս կը բերէ, կարծիքներ յայտնելու  
դուռ կը բանայ, հարցին մտածուած ձեւով լուծում տա-  
լուն կը նպաստէ: Միակողմանի պրօպականտը կողմնա-  
կի վարչութեան կը յանգի: Դաշնակցականի մը անխախ-  
տելի իրաւունքն է կուսակցական գործերու մասին իր  
ունեցած գաղափարներն ու տեսակէտները դաշնակցա-  
կան ընկերներուն հաղորդել, գործածելով բերանացի,  
զրաւոր եւ տպագրական միջոցները: Երբ մեր վերին  
մարմինները կը ձգտին այդ իրաւունքը զլանալ դաշնակ-  
ցականի մը՝ իրաւունք ըլլալէ կը դադրի ու կը դառնայ  
չորհօք մը, առանձնաշնորհում մը վերին մարմնոյ ձեռ-  
քին մէջ՝ իր ուղած տեղը, ուղած ժամանակը, ուղած  
ձեւով իր ուղած դաշնակցականին տալու համար:

Երբ դաշնակցական մը կը պարտադրուի իր կու-  
սակցական տեսակէտները իր պատկանած կոմիտէին մի-

այն ներկայացնելու, անոր շուրջ նեղ օղակ մը կը քաշ-  
ուի, դաշնակցական ընդարձակ շրջանակին մէջ կը չէ-  
զօքացուի ան, իր կոմիտէին մէջ կը բանտարկուի, անոր  
բերնին կապանք՝ մտքին խափան՝ թուիչքներուն սահ-  
ման կը դրուի: Դաշնակցական անհատ մը Դաշնակցու-  
թեան մեծ ընտանիքին մէկ անդամն է եւ ուր որ ալ ըլ-  
լայ, այդ ընտանիքին ո՛ր ճիւղին ալ պատկանի, իր կա-  
պը Դաշնակցութեան հետ է, իր կուսակցական պար-  
տականութիւնը Դաշնակցութեան կը վճարէ: Կազմա-  
կերպութեան շահը ամեն տեղ նոյնն է: Դաշնակցակա-  
նի մը կուսակցական գործունէութիւնը տեղի մը մէջ  
սահմանափակելը՝ անոր դիրքը չըմբռնել կը նշանակէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրի վերաքննութիւնը  
պահանջող մեր առաջադրած հարցը առաջ մղելու հա-  
մար մեր սրբեզրած միջոցը եւ մեր առած քայլը կազ-  
մակերպական կանոններուն եւ ընդունուած կուսակցա-  
կան աւանդութիւններուն հակառակ չէ:

Որովհետեւ՝

- 1.- Կանոնագրային ռեւէ տրամադրութիւն չկայ, որ  
մեր առած քայլը արգիլէ:
- 2.- Կանոնագրային ռեւէ տրամադրութիւն չկայ, որ  
այդ ուղութեամբ քալալ մը սահմանած ըլլայ:
- 3.- Միաձեւ ու միակերպ կուսակցական անգիր ա-  
ւանդութիւն մը չկայ ընդունուած, որ այս կարգի քայ-  
լերու միակ քալալն եղած ըլլայ:
- 4.- Կ. Կ.-ի արձակած պատիժը կանոնագրի տրա-  
մադրութեան համաձայն չէ: Կազմակերպութեան դէմ  
գործուած յանցանքներու ցանկը եւ անոնց տրուելիք  
պատիժները արձանագրուած են մեր ներքին կանոնա-  
գրի 53 եւ 58 յօդուածներուն մէջ:
- 5.- Կ. Կ.-ի ցոյց տուած քալալն առ առաւելն քե-  
լադրութիւն մը կրնայ նկատուիլ, բայց ո՛չ կազմակեր-

պական կանոն կամ ընդունուած կուսակցական աւանդութիւն :

6.— Յոյց տրուած քաղաքի հարցը մինչեւ Ընդհ. Ժողով հասցնելու համար բաց պէտք էր ըլլար, առանց խափանումի ենթարկուելու :

7.— Երբ ցոյց տրուած քաղաքի մը ելիք չունի, չի կրնար քաղաքի կոչուիլ, որովհետեւ տեղ մը չի հասնիր :

8.— Ճամբայ չեղած տեղ մը՝ քաղաքը իր մտադրութեամբ կայանը հասնելու համար քաղաքը ընտրութեան մէջ իր դատողութիւնը կը գործածէ :

**ՀԵՏԵՒԱՒԱՐ**, մենք կամրատաննք Կ. Կ.—ը, որ անկողն է անպարտաճանաչ, կամայական եւ զսպողական՝ գէպի մեր արծարծած հարցը եւ առած է հակաօրինական եւ Հ. Յ. Դաշնակցութեան մնասարեւ թայեւ, որոնք են,

Ա.— Մեր դէմ անոր բերած ամբաստանութիւնը կողմակերպական կանոններու ունէ յողուածի վրայ հիմնուած է : Անոր մեր դէմ արծարծած վճիռը եւ տուած պատիժը մեր կանոնադրին տրամադրութեան հակառակ է :

Բ.— Կուսակցական պատմութեան եւ աւանդութեան մէջ առաջինն ու միակը չէ մեր այս գործունէութիւնը, այլ՝ պատահած են տարակարծութիւններ, կազմուած են փոքրամասնութիւններ, խմբեր, հոսանքներ՝ որոնք զբրականութեամբ եւ թուցիկներով ընկերներուն պարզած են իրենց տեսակէտները : Օրինակ՝ 1906—1907 թուականներուն Կովկասի մէջ ծագած շարժումներուն իբր հետեւանք դուրս տրուած թուցիկները, Կովկասեան Նախագիծը, Միհրանական Շարժումը, Տր. Մ. Չալեանի, Մըրաւեանի, Լեւոն Աթաբեկեանի հրատարակութիւնները, Երիտասարդ Դաշնակցականներու Սոււրը, Բագուի Համադումարը եւ այլն :

Գ.— Կ. Կ.—ը թոյլատրած է, որ մեզ շահագրգռող խընդիրները մամուլի նիւթ դարձնենք եւ այդ նպատակով «Հայրենիք»-ին էջերը տրամադրած էր : Ուրեմն՝ մեր

տեսակէտները առանձին տետրակներով մեր ընկերներուն զրկելը, փոխանակ «Հայրենիք»-ի էջերը հրատարակով գործածելու, չէր կրնար հակա-կարգապահական արարք մը նկատուիլ :

Դ.— Կ. Կ.—ը մեր ներկայացուցած հարցերուն ԴԱՇ-ՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻՆ ՀԻՄ-ՆԱԿԱՆ ՓՈՓՈՍՈՒԹԻՒՆ ԱՍՏԱՍԻՐՈՂ հարցեր ըլլալը ընդունելով հանդերձ՝ առաջարկած է հրատարակել եւ մամուլի նիւթ դարձնել անոնք՝ հակառակ ընդհանուր ժողովներու այդ բանը ընելը արգելող որոշումներուն : Կ. Կ.—ը ո՛չ միայն չի գնահատեր մեզի ըրած իր այդ առաջարկին հակաօրինականութիւնը, այլ՝ նոյն իսկ, այնքան առաջ կերթայ, որ մեզ կը պատժէ իբր անկարգապահներու : որովհետեւ՝ իր ցոյց տուած հակաօրինական ճամբուն կամ ընթացքին հետեւած չենք :

Ե.— «Ասպարէզ»-ի խմբագիրը ՉԱՐՄԱՆ կեղծ անուան տակ Դաշնակցութեան նպատակին ու գործելակերպին հիմնական փոփոխութիւններ առաջադրող մեր ներկայացուցած հարցերը մամուլի նիւթ դարձուց եւ անոնց չուրջ ինքն իր դէմ վիճարանեցաւ : Կ. Կ.—ի տեսակէտով այդ պատասխանատու պաշտօնը վարող դաշնակցական խմբագիրը կարգապահ ու կանոնապահ է ու իր պաշտօնին վրայ կը մնայ : Իսկ մեր տեսակէտները առանձին տետրակներով ՄԵՐ ընկերներուն զրկելը կորակուի հակա-կարգապահական եւ կենթարկուի ՊԱՏԻԺԻ :

Զ.— Կ. Կ.—ի հրատարակած Հայաստանի թէլ Կիլիկիա տետրակը մեր կազմակերպութեան սկզբունքներուն եւ տեսակէտներուն բոլորովին հակառակ ու հակոտնեայ, դաշնակցականներու իմացականութեան անարգանք, ընկերներու զգացումները վիրաւորող, դատապարանելի գրութիւն մըն էր : Մենք մերկացնելով ու պարզաբանելով ան՝ ո՛չ թէ վրդովեցուցիչ արարքի մը մէջ բռնուեցանք, այլ՝ ընդհակառակը, դաշնակցականի մը կոչումն ու պարտականութիւնը կատարեցինք, եւ սակայն այդ պատճառով իսկ, կախակայման ենթարկուեցանք :

Է. — Կ. Կ. —ը իր այդ տետրակով խնդրինքը դրած է վիճարանող կողմիդերին մէջ եւ հրաւիրած է դաշնակցականները, որ այդ տետրակին բովանդակութիւնը վիճարանութեան նիւթ դարձնեն: Մենք, իբրեւ դաշնակցականներու, այդ ՀՐԱԻԵՐԻՆ ընդ առաջ երթալով՝ վիճարանութեան եւ քննադատութեան ենթարկեցինք ԱՅԴ տետրակը եւ ըստ այնմ տուինք մեր պատասխանը: Եւ որովհետեւ չունինք կուսակցութեան մասնալատուելի բեմ մը, ուր կարենայինք արտայայտուել կամ ներքնապէս հաղորդակցել ընկերներու հետ՝ այդ պաշտօնը կատարող իբր միջոց ընտրեցինք յատուկ գրականութեան հրատարակութիւնը: Այդ կարգի պակաս մը լրացնելուն ծառայող մեր առած քայլը եւ ընտրած ճամբան դարձած է հակակարգապահութիւն:

Ը. — Մեզ շահագրգռող խնդիրը, որ ընկերներուն պարզած ենք առանձին գրականութեամբ, մեր կուսակցութեան ՏԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ եղող ԱԶԳԱՅԻՆ ԱԶՍԱԳԸՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՅՆ է: Մենք մեր կուսակցութեան հիմնական նպատակը, կոչումն ու աւանդութիւնները հարուածելու, հիմնադատակ ընելու յորդորներ կարգացած չենք մեր գործունէութեամբ: Ընդհակառակը՝ անոնք ա՛յլ աւելի ամրացնելու, ա՛յլ աւելի հիմնաւորելու եւ օրուան ՀԱՐՅ դարձնելու ճամբաներ ցոյց տուած ենք: Մեր ցոյց տուած ձեռնբռնութիւնը, նախաձեռնութիւնը եւ կուսակցական նախանձախնդրութիւնը իրենց արժանիքներէն մերկացուելով՝ պատժոյ արժանի յանցանքներու վերածուած են Կ. Կ. —ի կողմէ:

Թ. — Իրենց ծաղիկ հասակէն ի վեր դաշնակցական, իրենց կեանքին մէծ ու կարեւոր մասը Դաշնակցութեան զազախարականին տրամադրած, մեր կուսակցութեան ամենատխուր օրերուն անոր կողքին կանգնած, գործունեայ, զոհող, հերոս, դիտակից եւ իրենց կուսակցութիւնը ո՛չ մի պարագայի տակ, ո՛չ մի հանգամանքով կասկածի չենթարկած հին, փորձուած ու թրծուած յեղափոխականներու ապրած Դաշնակցութիւնը ձեւական յանցանքի ամբաստանութեամբ մեզ մրտաբուծ մէջ մենք

ուրիշ բան չենք տեսներ, բացի մեր արծարծած խնդիրները անտես առնելու, թաղելու, դաշնակցական շարքերը մեր դէմ նախապաշարելու եւ անոնք այդ հարցերէն հեռու պահելու մտայնութեամբ եւ մտադրութեամբ պատրաստուած ծրագիր մը:

Ժ. — Կ. Կ. —ը մեր դէմ յարուցած ձեւական ամբաստանութեան մշուշով մեր արծարծած հարցին էութիւնը եւ անոր իսկական արժանիքը ծածկած ու քողարկած՝ մտուացութեան մատնելու կը ձգտի: Մեր եւ դաշնակցական շարքերուն միջեւ պատնէշ մը քաշած է ու լոյս թափանցող ծակերը խցած է, ու թոյլ չի տար, որ մեր ընկերները լուսարանուին:

ԺԱ. — «Հայրենիք» օրաթերթը ընկեր Մ. Վարանդեանի ընկերվարութեան շուրջ գրած յօդուածները հրատարակեց: Բայց ընկեր Մ. Գ. Ֆէրասեանի կողմէ մեր տեսակէտները պարզող տրուած պատասխանը «Հայրենիք»-ին մէջ հրատարակուելը անարդօրէն մերժուեցաւ: Կ. Կ. —ի այս քայլը ցոյց կուտայ թէ՛ դաշնակցական շարքերու դաստիարակութիւնը, անոնց մտքերուն մարզանքը, ճշմարտութիւններ երեւան բերելը այնքան ալ կարեւոր չեն Կ. Կ. —ին համար՝ որքան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ խաղալը:

ԺԲ. — Կ. Կ. —ը մեր արծարծած ծրագրի վերաքննութեան հարցը Պատգ. Ժողովի օրակարգին վրայ դնելն ու անով զբաղելը, կոմիտէները անով զբաղեցնելը մերժելէն վերջ՝ իբր օրինակ ու միակ ճամբայ, մեզի ցոյց տրուած իբր կոմիտէական խողովակը: Բայց ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԿԱՊԵՐՈՒՆ Վերջ տալու գնով գիշած էր հարցը Պատգ. Ժողովի օրակարգին վրայ դնել: Ուրեմն՝ հարցը Ընդհ. Ժողովին տանելու միակ ճամբան կոմիտէական խողովակը չէր, եւ Կ. Կ. —ը կուսակցական մարմնոյ մը պարտականութիւնը կատարած ըլլալու համար ՀԱՏՈՒՅՈՒՄ մը կը պահանջէր:

ԺԳ. — Կ. Կ. —ի հրամայած մեր կախակայման, կղզիացման ու չկրքացման պարագան քաջայերած է մեր կոմիտէներն ու շարքերը: Անոնք ալ, իրենց կարգին, Կ. Կ. —

ին հետեւելով կախակայած ու կախակայել սպառնացած են իրենց շրջանի այն ընկերները, որոնք մեզի հետ կապ ունին, մեր դադարիարները կը բաժնեն: Գաղափարի եւ մտածումի դէմ արշաւանքի մը առաջնորդութիւնը ըստանձնած է ան:

ԺԴ. — Կ. Կ. —ը կախակայումի եւ արտաքսումի սարսափով լռեցուցած է մեր շարքերը ու անոնց բերաններուն սանձ դրած է, փոխանակ՝ յեղափոխականի վայել ազատամտութեամբ ու թոյլտուութեամբ արծարծուած հարցերուն ընդ առաջ երթալու: Վախով զոցուած բերան մը սրտի փոփոխութիւն չի նշանակեր, կամ, պատեհ առիթով, անոր վերաբացուելուն վտանգը չի կանխեր: Ճշմտումը համոզելու միջոց չէ: Այդ միջոցը միապետական երկիրները փորձած են ու ձախողած: Այդ կարգի դաստիարակութեամբ կուսակցութիւնը դէպի այլասեռում ու քայքայում կառաջնորդուի:

ԺԵ. — «Հայրենիք» օրաթերթը, Նոյեմբեր 9, 1929-ին, «ՀեղձՈՒՅԻՉ ՄԹՆՈՒՈՐՏ ՄԸ» վերնագրով խմբագրական մը գրած էր, ուղուած Խորհրդային Բոնապարտութեան: Այդ խմբագրականին վերջին մասը մեր կողմէ կուղղենք մեր մարմիններուն «Ի ԲԵՐԱՆԷ ՔՈՒՄՄԷ ԴԱՏԵՅԻՅ ԶՔԵԶ» ըսելով: Ու կը վերջացնենք մեր ըսելիքները արտատպելով հոս յիշեալ խմբագրականին այդ հատուածը՝ իւրացնելով ան մեր կողմէ:

Ա.Հ.Ա. Ա.Յ.Դ. Հ.Ա.ՏՈՒԱԾԸ. —

«Յեղափոխական Մաքուր Գաղափարներով Տոգորուած ՄԱՐԴԸ՝ ԵՐԲԷՔ ԱԶԱՏ ՄՏՔԻ ԱՐՏԱՅԱՅԱՅՏՈՒԹԵՆԷՆ ՉԻ ՎԱԽՆԱՐ: Ան իր Ուժը կառնէ ԻՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՔՐՈՒԹԵՆԷՆ եւ կը Պաշտպանուի իր Գեղեցիկ Խօսքերու ԶՐԱՀՈՎ: ԱՅՍՊԻՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՉԵԻՆԵՐՈՎ Հեղձուցիչ Մթնոլորտի մը մէջ ԱՄԷՆ ԲԱՆ ԽԵՂԻՆԵՆՈՒ ՓՈՐՁԸ՝ ԱՊԱՅՈՅՏՆ Է ԹԱՆՁՐԱՅԵԱԼ ԱՊԻԿԱՐՈՒԹԵԱՆ, ՈՐՈՒՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՇԱՏՈՆՅ ԻՐ ՎՃԻՌԸ ՏՈՒԱԾ Է. — ՔԱՅՔԱՅՈՒՄ»:

«Հայրենիք»-ի այդ խմբագրականին վերի հատուածին նշանակութիւնը ի մտի ունենալով՝ մենք մեր այս Բողոք-Ամբաստանագիրը կը ներկայացնենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկայի Շրջանին Ամենաբարձր Մարմնին, 38-րդ Պատգամաւորական Ժողովին, յուսալով, որ մեր արծարծած հարցին արժէքն ու կարեւորութիւնը մեր կախակայման ձեւակախ խնդրին չի դռներ: Ան թող արձակէ իր վճիռը մեր դէմ: Բայց թէ այդ հարցը իր էութեամբ եւ թէ Կեդրոնական Կոմիտէի դէմ մեր բերած այս ամբաստանութիւնը օրակարգի վրայ կը դնէ: Թող երկուքն ալ մեր Հեղինակաւոր Ժողովին կողմէ լսուի եւ երկուքն ալ ստանան իրենց արդար եւ վերջնական լուծումը:

Յարգանքներով՝


- |  |                     |
|--|---------------------|
| Խորէն Գ. Գալուստեան  | Զօրավար Սմբատ       |
| Մ. Աղինեան   | Կարօ Աճէմեան        |
| Մ. Գ. Ֆէրահեան   | Ա. Մելիքեան         |
| Կարապետ Միքայէլեան   | Պ. Նազաչեան         |
| Տր. Հայկ Պահատուրեան   | Արսէն Նաճարեան      |
| Վահէ Յ. Զիւճեան  | Մանուկ Այվազեան     |
| Ա. Տիգրանեան   | Պետրոս Դ. Մուրատեան |
| Գ. Գ. Նաճարեան   | Ն. Օհանեան          |
| Միհրան Գարակէօղեան   | Զաքար Ղազարեան      |
| Վարդան Առվանիկեան, որ, ցաւով կը յայտնենք, իր մահականացուն կնքեց՝ երբ այս գրութիւնը մամուլի տակ էր: |                     |

ԿԱԽԱԿԱՅՈՒԱԾ ԸՆԿԵՐՆԵՐ

Մայիս 10, 1931. Լօս Անճելըս, Քալիֆորնիա

Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ	Տող	Սեսւլ	ՇիՏԱԿ
1	13	ԱՐԾԻԻ	ԱՌԻԻԾ
1	17	ամայական	կամայական
3	1	քուակիրը	քուականը
3	25	կարդալ՝ եթէ Բիւրօն ընդ առաջ չերքայ,	
5	9	տետրակները	տեսակետները
13	13	խնդրելը	խեղդելը
16	23	անհատ	անհատ կամ
16	32	տետրակները	տեսակետները
18	24	մեր հարցերը	անցուդարձերը
19	35	ՄԻԻԼԻՖԻԲԵՅՇԸՆ	ՆԸԼԻՖԻԲԵՅՇԸՆ
21	1	պատասպարուած	պարսպատուած
21	22	յարուածը	յարուցածը
32	33	կուսակցութիւնը	կուսակցականութիւնը
32	36	Դաշնակցութիւնը	դաշնակցականութիւնը
33	25	օրինակ	օրինական



2013

« Ազգային գրադարան



NL0040518

7336

Zugabe - Inhalt

---